

քով շատ բան վաստակիլ կուտայ, ամէն մարդու խելքը չհամիր: Արուպայի մէջ այսչափ արհեստները ծաղկեր են, նոր նոր բարակ գիւտեր շատցեր են նէ՛ բոլորն ալ ուսման և գիտութեան պտուղներն են, վաստակն ալ նմանապէս. շատ խանութ նստած մարդիկ կան որ առուսուրն ալ աղէկ կրնեն, գիրքն ալ ձեռքէ չեն ձգեր: Արեւելք ամէն մարդ բոլոր օրը ձեռքով ոտքով կաշխատի, արիւն քրտինք կրլայ, գրքի երեսն ալ չտեսներ. միթէ աւելի վաստակ կրնէ: Ասիա լեռներ դաշտեր անպտուղ կեցած են. Արուպա թիզ մը հող չկայ պարապ, ամէն տեղ բարիք կրբուսնի. վասն զի ուսումը և անուսումնութիւնը շատ տարբեր կրնեն մարդկան խելք բանեցրնելն ու չբանեցրնելը:

Իրաւ է որ խաղաղութիւնը և ազատութիւնը ատեն կուտան մարդուս ուսում և գիտութիւն սորվելու. ուստի Արուպա ալ որ ատեն որ պակսեր է խաղաղութիւն և ազատութիւն, անկրթութիւնը տիրեր է, երկրագործութիւնը երեսի վրայ մնացեր է, ուսման ու գիտութեան երեսը մարդ չէ նայեր. բայց քիչ մը հանգիստ գտնելէն ետև՝ ամէն բան տեղը եկեր է. ուրեմն ուրիշ տեղ ալ հանգիստ ատենը բանի բերելու է: Հարցուցեր եմ ատենով մեր ազգին մեծամեծներուն, թէ քանի մը տարի առաջ որ աղէկ հանգիստ ու առատ վաստակ ունեցաք, մեծամեծ տներ՝ պարտէզներ շինեցիք զարդարեցիքնէ, ազգին ալ օգտակար հասարակաց բան մը ըրիք. հիւանդանոցներ՝ աղքատանոցներ շինեցիք: Վատասխան աս լսեցի. յաջողութեան ատեն ո՞վ ատանկ բաներ կրմտմըտար. իրաւ որ ատ խելքը չբանեցուցինք ըսին: Ասով ալ իմացայ՝ թէ ամէն բարեաց պատճառ է ուսումնասիրութիւն, և ամէն շարեաց պատճառ է անուսումնութիւն, ինչպէս մեր իմաստուն վարդապետք ալ կրվկայեն:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Պետիւն հերիւն — ասիանելու վրայ:

Արարի մը բարեբերութիւնը ամէն բանէն աւելի՛ աղէկ հերկելէն առաջ կուգայ. ուստի երբոր կուզես երկիրդ աղէկ մշակել, նախ պէտք է կրկին կրկին փորես, կակղցընես, տակնու վրայ ընես, անանկ որ օդը ջուրն ու մէջը տնկելու բոյսերուդ արմատները դիւրաւ կարենան անոր մէջ մըտնել: Արբոր մեծ արտ մըն է փորելքդ, պէտք է զօրաւոր արօր մը բանեցընես, ու շատ անգամ, և այլևայլ դիրքով հերկես. ու թէ որ խորունկ կուզես բանալակօսները, նոյն բացած ակօսիդ վրայէն նորէն պէտք է անցնիս: Արկայն ատեն չմշակուած և փշերով ու գէշ խոտերով լեցուած երկիր մը մշակելու համար՝ պէտք է նախ ան խոտերը խլել, ետքը հասարակ արօրով հերկելէն ետև՝ երկրթէ ակուններ ունեցող տափանով շտկել:

Հերկելը երկրագործութեան հիմն է. վասն զի երկիրը ասով կրբորրուի ու կրկակընայ, հողուն տակի պարարտութիւնը երեսը կելլէ, և հողին հետ խառնուելով պտղաբեր կրնէ անիկայ. գէշ խոտերը կրփրցուին, ու հողուն տակը թաղուելով՝ պարարտութեան տեղ կրբուսնեն, երկրագործին աշխատանքը փճացընող ճճիներն ալ կըջարդուին: Հերկագործութիւնը շատ տեսակներ ունի՝ գետնին խորութեանը, մեծութեանն ու ժամանակին և ուրիշ պարագաներուն համեմատ:

Ս՝ շակելու հողին թանձրութեանը, և արօրին ուժին նայելով՝ երկու իրեք բթաչափէն ինչուան երկու ոտնաչափ կրնայ փորուիլ գետնին: Թեթև ու աւազոտ հողերը, որոնց մէջ արմատները դիւրաւ կրնան տարածուիլ՝ հարկ չէ շատ փորել: Ինդհակառակն՝ պինտ երկիրները պէտք է նորէն նորէն հերկել, որպէս զի խորունկ փո-

րուին . և թէ որ խոփը՝ զասոնք չըկարենայ ճղքել, արմատներուն շատ դէմ կրկենան, ու հողուն տակը ծածկուած պարարտութիւնը բոյսերուն օգուտ չընէր :

Թեթեալ ու աւազոտ երկիրները պէտք չէ ամբողջան սաստիկ տաքին ու ձմեռուան սառուցին ատենը ապուս² բանալ . վս զի արեւուն տաքութիւր, նմանապէս անձրեւը, ձիւնը, ու սառոյցը աւելի կըթեթեւցնեն հողը, ու պարարտութիւնը կըկորսնցնեն : Անոր համար գարնան ու աշնան, և վարուցանի ատենէն քիչ մը առաջ՝ պէտք է հերկել զանոնք . միայն՝ թէ որ խոտերը խլելու համար է հերկագործութիւնը, որ և իցէ եղանակի մէջ կրնայ ըլլալ : Աստու երկիրները քանի մը անգամ պէտք է հերկել՝ քանի որ ձմեռը չէ կոխած, որպէս զի ձմեռուան սառոյցը աղէկ մը ուտեն . աս տեսակ երկիրներու մէջ, որ մշակելը շատ դժուար է, ամէն եղանակի մէջ գործիք չեանիր . անոր համար երկրագործը փորձով պիտի սորվի զանոնք մշակելուն ժամանակը, և անհոգ չըլլայ ու ժամանակը չանցընէ . վասն զի անձրեւներէն ետքը մէկէն հերկես նէ՝ կըշաղուի ու տիղմ³ կըդառնայ . իսկ թէ որ անձրեւ գալէն ետքը վրան քանի մը օր անցնի՝ անանկ կըկարծրանայ որ խոփը չկրնար բանիլ . ուստի փորձով դիտելու և միջին ճամբան բռնելու է :

Արկիրին պտղաբերութիւնը՝ հերկելու կերպէն ալ շատ կրկախուի : Արորով հերկելու ատենդ, երբոր ապուսները շիտակ բացուին, և տափանով ալ վրայէն անցնիս, բոլորովին կըջրտկի, և աղէկ կըլլայ : Իսկ երբոր կուզես որ բացած ապուսներդ մէկէն չլեցուին, որպէս զի ջուրը անոնց մէջ մնայ, կամ թէ անոր ներհակ՝ վազէ երթայ, պէտք է որ զանոնք տասը տասնըհինգ բթաչափ խոր բանաս, լայնութիւն ալ էն քիչ վեց բթաչափէն

ինչուան երեսուն . քովէ քով եղած ապուսներուն հողերն ալ երկերկու հատը իրարու վրայ գիղելու է : Յուրտ՝ խոնաւ ու դաշտային երկիրները ուրիշ կերպով մըն ալ կըհերկեն . այսինքն բոլոր տնկելու ցանելու տեղուանքը բլուրի ձևով կըբարձրացընեն . բայց ան ատեն տափանելը դժուար կըլլայ : Ասանկով իրեքէն ինչուան քսանըհինգ կարգ բլուր կրնաս ձեացընել արտին մէջ, ամէն մէկ կարգին լայնութիւնը իրեքէն ինչուան քսան ոտնաչափ, մէջտեղի բլուրն ալ մէկալներէն աւելի բարձր չինելու է՝ ինչուան քսանըհինգ բթաչափ բարձրութեամբ :

Հերկելու գլխաւոր կերպերուն վրայ շափ խօսելէն ետքը, կըմնար ցուցընել թէ քանի տեսակ արօր կըլլայ . բայց ասոր վրայ տեղնիտեղը խօսելը ուրիշ ատենի կըթողունք . միայն աս ըսենք՝ որ ամէն տեսակ արօր նոյն գործողութիւնը կընէ, քիչ մը աւելի՝ քիչ մը պակաս, որը քիչ մարդով՝ որը շատ մարդով կամ կենդանիներով : Արեմն խելքը աս է որ մարդ իր տեսածին կամ գիտցածին միայն չկապուի, հապա ամէն տեսակն ալ իմանայ հասկընայ, և ամէնէն շահաւորն ու գիւրիներ բանեցընէ :

Արկիրը հերկելէն ետքը մշակին երկրորդ ընելքը տափանելն է : Տափանել կըսուի ան գործողութիւր, որով երկրագործը հերկած երկրին երեսը կըջրտկի, և ցանած հունտերը հողուն տակը կըթաղէ քիչ աշխատութիւք ու կարճ ժամանակի մէջ : Տափանելով կըփրջին նաև ան հողին կոշտերը որ հերկելէն ետե կըմնան . որով հողը կըբարակնայ ու կըկակղնայ, գէշ խոտերն ալ կըփրթին : Անդ ու կաւոտ երկիրներուն մէջ երկրթէ ապուս ունեցող տափան գործածելու է . իսկ թեթեալ ու աւազոտ երկիրներուն մէջ փայտէ ապուս ունեցող տափան կըգործածուի . ասոր մէջ երբեմն քար կըլեցընեն, երբեմն ալ մշակը կըլլէ վրան կընստի, որպէս զի ծանր ըլլա-

1 Սոգան քեփի : 2 Էլէէ : 3 Չամբ, պուլէ :

լով՝ ակռաները աւելի խորը մտնեն :
 (ատ տեղ փորձով տեսեր են որ
 ցորենի արտը գարնան տափանելը
 շատ օգտակար է , նմանապէս վար-
 սակն ալ ծլելէն ետքը : Մերիկայի
 մէջ ցորենին վրայէն երկրթէ գլանմը
 կանցընեն . աս գլանին ետեւէն շրջ-
 թայով կապած են երկու թեթե տա-
 փաններ . քանի որ ան երկրթէ գլա-
 նը հողին կոշտերը կրփրչըէ , ետեւի
 տափաններն ալ կրկակցընեն հողը ,
 և հունտը հողին մէջ ծածկելով կը-
 շտկեն :

Արբոր երկիրդ ատենին փորես ու
 հերկես , հողը բաւական կրկակը-
 նայ . բայց երբեմն խոշոր կոշտեր կը-
 մնան , որ չորնալով խիստ կրկարծրա-
 նան , ու բան չեն բուսցըներ : Այ կոշ-
 տերը փշրելու համար կըգործածուի
 գլանաձև ու փշոտ կամ գամոտ տա-
 փան մը . միայն դիտելու է որ անձ-
 րեային եղանակի մէջ ըլլայ աս գոր-
 ծողութիւնը : (Թ) է որ հողը աւազոտ
 ու թեթե է , ան ատեն պէտք է հուն-
 տերը քիչ մը խոր ցանել , կամ վըա-
 նին հող դիպել :

Հողը գէշ խոտերէն մաքրելու հա-
 մար տափանը բաւական չէ , պէտք է
 նաև երկժանի բրիչով՝ և տրմուխով՝
 գետնին երեսը փորել , ու ան խոտերը
 զատել . կրնաս նաև երկրթէ կամ
 փայտէ ակռայ ունեցող տափան ալ
 գործածել . ետքը խոտերը տեղ տեղ
 կրդիզես կայրես , մոխիրն ալ կըցը-
 րուես . առանց ասոր գէշ խոտերով
 լեցուած արտ մը մաքրելը շատ դը-
 ժուար է : Արկրի մը բոլորովին շիփ-
 շիտակ ու դուր ըլլալը օգտակար
 չէ . մանաւանդ երբոր թաց երկիր է .
 բայց գետնին խորտուբորտը շտ-
 կելն ու անկէ ետքը հերկելը շատ դի-
 րին ու աղէկ է : Այ բանիս համար մաս-
 նաւոր գործիք մը կայ որ մեծ աղբի-
 սանի՝ ձևով է . ետեւի դին երկու կոթ-
 ունի հրելու . երկու կողմէն ալ շրջ-
 թաններ կապած են՝ որոնց ձի կամ էշ

մը կըլըծեն ու կըքաշեն . անով երկրին
 բարձր տեղուանքը գործիքին տա-
 կի սուր եղեքովը կըկտրուին , ու
 աւելորդ հողերը մէջը կըլեցուին , որ
 ետքը կըտարուին կըթափուին երկ-
 րին ցած տեղերը :

Մայիս ամսուն մէջ երկրագործին ու պար-
 փիպանին ընելիքը :

ՏԱՐԻՈՅՆ ամէնէն աղուոր ու զը-
 ւարթ ամիսը կրնանք սեպել մայիսը .
 երկրագործին ու պարտիզպանին ալ
 մի միայն աշխատելու ժամանակ : Ար-
 կրագործը պէտք է հիմա ցանէ մնրա-
 ցորենը , և առջի ամսէն ցանածներուն
 արմատին տակը հողով լեցընէ , որ
 տաքուէ չփնասուին , մանաւանդ երբ-
 որ երկիրը սաստիկ չոր է . խոնաւ եր-
 կիրներու մէջ աս բանս հարկ չըլլար :
 Պէտք է ցանէ կանեփն՝ ու կտաւատը՝ ,
 և գարնան ոլոռը՝ . կրնայնորէն ցանել
 սիսեռ , լուբիա , բակլայ ու վարունդ՝ ,
 ձմերուկ , սեխ , ու կաղամբ . յուլիս
 ու օգոստոս ամսու մէջ ուտուելու աղ-
 ցաններու՝ հունտն ալ հիմակուց ցա-
 նելու է . կարմիր բանձարներուն տե-
 ղուանքը փոխելու է որ առատ սը-
 նունդ առնելով՝ արմատնին աւելի
 մեծնայ : Արձր գիրքերու մէջ կրնաս
 շագանակի՝ պատուաստ՝ ընել . և թէ
 որ առաջուց պատուաստածներ ու-
 նիս , անոնց աւելորդ ձիւղերը պէտք
 է յօտես : (Թ) ու թի տերև ալ ծախել
 ուզողը՝ աս ամսէն ինչուան յուսիսի
 վերջերը կրնայ տերևները փրցընել .
 բայց անկէ ետքը փրցընելը ծառին
 փնաս կուտայ : Այ ամսուս մէջ յօտե-
 լու է նաև թուզն ու նարինջը՝ :

Վենդանիներ պահող երկրագործը
 պէտք է կովերն ու եզները արձակ

1 Չափաւ գէլ : 2 Թարափ : 3 Ֆարաշ :

1 Գէնէլիք : 5 Սաւաթա :
 2 Գէնէն Ռոհոմոն : 6 Բեպասէ :
 3 Պարափ : 7 Սէ :
 4 Խըար : 8 Փորթոգալ :